

աների ճրագներն եւ մարում, որպէս հայութեան տոն չընկա, զու թաշեայ տերեներն եւ փոշտում և պոկում ու քում ցան ու ցիր, որպէս հայութեան զար եւ խանդու. — Գնա՞, չեռացի՞ր ինձանից....

իր բիրտ ուժէն առաջ՝ ղեռ փորձեր կ'ընէ քամին, աշխատելով յիշեցնել իր անսանձ իշխանութիւնը, մերթ իր քաղցր օրօրը ծաղիկներուն, ասոնց թերթերու հեղաքարք փայփայումը, ու մերթ իր սուած զօրութիւնը և երկնասալցա արծիւներին թեւերուն եւն, ինչ որ կ'ընար՝ քացի Արմաւենիի զայրոյթը մեղմելէն՝ համակրանց ալ ազգել, Անխախտելի է սակայն Արմաւենիի միտոքը:

«Ես առ տէրն եմ, իմացիր զիմա... - Պանչաց քամին, զարութեան քամին, Անշանցա անշանց զուրա թափացին ափերին, շառաչեցին ծառերն ու ծառառանկները բուրու... զուցա զողոցաց արմաւենին, իսկ քամին գրին նրան զօրո քաղաքներով, պոկեց արմաւեց... և սարա հոռու, զեռու գէպի անապատներ այսու, գէպի ծովեր լազուր, գէպի լեռնազարքները ժինափառ...»

Առեւանգում: Այսպէս ուրեմն, պ. իսակեան նոյն անտրամարան և անիրաւ ոյժը կը տեսնէ միշտ՝ թէ՛ բնութեան և թէ կեանըին մէջ:

Հ. Ղ. Բժիշկնեան

### ՄԱԿՐԻՆՔ

և անոնց շահատակութիւնները

(Գահերէ - պատ. Արարատ. Ս. Դարրենեան 1907),

Ահա օգտակար հրատարակութիւն մը՝ զոր գահերէ Լսարան - ընթերցատունը ի լոյս հանածէ:

Դա քանիմաց Տօթթ. Ն. Տաղաւարեանի մէկ քանախօսութիւնն է՝ յիշեալ հաստատութեան մէջ:

Թէէն 24 էջերէ միայն քաղկացած՝ սակայն պէտք է խոսուովանիլ որ խնամքով պատրաստուած այդ գործը կարեւոր երկի մը արժէքն ունի: Եւ յիրաւի համալսարանական ընթացք կատարողին համար հեշտաւի քաղաւածք մի եւզաւ Մակրէարանութեան:

Հեղինակը ամէն ճիգ թափած է ինքինիքը հասկանալի ընկնդիր ժողովրդեան. Կ'ըմբանն թէ՛ որքան գտուարութեանց հանդիպած է և առողջափերու գիմած պատուաթեան Տօթթորը, այդ նոր ուստին բանիք հայոցիներու համար: Գովեստ յարզակ քրագէտ բժըշկապեսին:

Հ. Ն. Տ.

### ԳԵՂԵՑԻԿԸ ԼԵԶՈՒԻՆ ՄԷՋ

(ԵԱՐԻՒԱԿ. ՏԵՍ ԲԱՅԱ. Էջ 4.)

Է.

Մասորեամ զպորոշ քթթագատ մը. — Հելլենարան զպորոշ անդամները. — Խորենացին ուսանամակի ու մէջ մկարագի ու Աէէին թիգանմղնին և Ալքսաններիցին. — Ինչ է Տարկի տակ յարուեցաւ նելլինարապութիւնը. — Արտայացութիւնը նելլինարապ զորութիւնը, — Ուրկից զոր զաթ իր աստիճանաւորումները, — Եղիշէ և իր նելլինարապութիւնը. — Եղիշուի երփանարումներ Խորենացին զորեարում մէջ. — Դաւիթ Ամյալղի չափազանցութիւնը. — Ինչ որ ազնի կայ նելլինարապութեան մէջ. — Ինչ որ ազնի կայ նելլինարամներու իջումն մէջ:

Հիներուն մէջ միայն մէկ հոգի գիտեմ որ Համարձակած ըլլայ քննադատել Մեսորեան զպորոշ լեզուն: Եւ քննադատել իր ազնիւ իմաստովը կը նշանակէ թէ մէջ կը արուեստի կամ կեանքի ո՛ւ է գործի մը վրայ կրցած է թերութիւնն մը գտնել որուն ինք աւելի ճիշդ, աւելի աւարտուն գաղափարական մը պէտք է ունենայ մրտացին մէջ: Եւ ճիշդ Խորենացի Եղինիկի լեզուն իր շատ մասերուն մէջ թէրի կը գտնէ, եւ կը պարծի թէ ինց նոր արուեստ մ'ունի<sup>1</sup>: Իր նոր արուեստն է հելլենարանութիւնը՝ որ հայերէնի նոր ձեւ ու ձուլարաններ տուած է: Ինցն է որ հելլենարանութիւնը մտածած է, ծրագրած ու զպրացուցած: Ինց զպրոց կը կազմէ, ու ըսուն փայլուն անդամները կ'ըլլան Եղիշէ և Դաւիթ Ամյալղի: Այս երեքը նոյն կամ նման կեանց մ'ունեցեր են: Հելլենարանութիւնը հայերէնի մէջ իրենց ուսման միջավայրի մէկ երեւոյթն է: Բացատրենք այս երեւոյթը Խորենացոյ հոգերանութեան մէջ:

Խորենացի իր ուսումը Եզիպառուի Աղեքսանղիքիա քաղաքին մէջ ըրած է: Ա-

1. Մեսորեան զպորոշ զրագէտներուն համար կը գրէ. Բայց քանզի անգէտ էին մերուս արուեստի, ի բազում մերացւաւ զործն զանէքը: Պատ. Գ. Ա.:

սով իսկ տարրեր մտածող մը պիտի ըլլար Մեսրոբեան զպրոցի անդամներէն՝ որոնց իրենց զարգացումը կոստանդնուպոլսոյ մէջ ստացեր էին: կոստանդնուպոլիս այն ատեն հանսորական ուսումները ծաղկած էին: կը մշակէին բոլոր այն ճիւղերը ինչ որ սիրոց կը բանար, երեւակայութիւնը կը զուարձացնէր, կը կրթէր, կը հրահանգէր: Աւելի վիշպասան, աւելի բանաստեղծ էին, ժողովրդեան հոգւոյն հետ միացած: Իրենց կրթութիւնը ամեննէն յառաջ կը պահանջէր լեզու մը, ժողովրդական, բանաստեղծական, պարզ զոր ամէն մարդ հասկնար ու վայելէր:

Այսպէս չէր Աղեքսանդրիա, հոն ուսուցումը տարրեր նկարագիր ունէր: Հինկը զինքը կ'անուանէին գործատուն ամէն տեսակ գիտութեանց: Եւ Աղեքսանդրիոյ ուսումներու նկարագիրը գիտութիւնն է: Հոն կը մշակուէին երկրաշափութիւն, աշխարհագրութիւն, բնաբանութիւն, թուաբանութիւն, աստղաբաշխութիւն, երաժշտութիւն, իմաստասիրութիւն, բոլոր իրական գիտութիւնները: Կը զրադէին նաև բանաստեղծներով, պատմիչներով ու լեզուով, բայց միշտ գիտնական ուղղութեամբ: Կը սրբագրէին, կ'ամբողջացնէին պակասաւոր կամ եղծուած բնագիրներ, կը կատարէին պատմական նոր խուզարկութիւններ կամ զիտողութիւններ, կը դասաւորէին բառերն ու լեզունները:

Այս միջավայրին մէջ Խորենացի կը լեցուի գիտնական ոգուով. իր մտածելու կերպը, իր զգալու կերպը այլ եւս նոյն չէր ժողովրդեան հետ, ինց զամակարգ կը կազմէ: Եւ երբ ուզեց ինսաստափրական, երկրաշափական, երեւականական զիտութեանց վրայ խօսիլ Մեսրոբեան զպրոցի լեզուով, իրեն այնպէս եկաւ որ հոն շատ բան պակաս էր: Գիտնական լեզու չկար. ստիպուած էին օտար ձայններ գործածել կամ ամրող տողի մը մէջ բացատրել, տկարացնել, մթնցնել այն զաղափարը՝ որուն յունարէնը մէկ բառով ու յստակ զրոշմուած կեցեր էր մտքերնուն մէջ:

Քերականական զրութեան մէջ ալ բա-

ւական ճոխութիւն, բաւական փափկութիւն չգտան. կը պակսէին սեռեր, բայց բոլոր եղանակներ, համաձայնութեան կանոնաւորութիւն: Հոն չգտան նոյն իսկ բաւական զիտնական զգացում. զաղափարները կրկնուած էին, սաստկացուած, յուզուած, գունաւորուած, աւելի սրտի ու ջիղերու հետ խօսող քան մտքի: Այն ատեն ինք պէսքը զգաց գիտութեան ու մրտածութեան հայերէն մը ստեղծել, անգոյն, ցամաք, միակերպ, ճիշդ, կարկենուած՝ ինչպէս երկրաշափութեան հայեցողութիւն մը:

Բայց ո՞ւր գտնել այս լեզուն:

Անշուշտ ոչ հայ ժողովրդեան բերան՝ որուն միտքը զուրկ էր գիտնական պատրաստութիւն ունենալէ, պէտք էր հոն դիմել ուր այս ոգին կար, ու յղացաւ ևերինարանութիւնը:

Հելենաբանութիւնը այն երեւոյթն է մեր լեզուին մէջ որով հայերէն բառարան ու բերականութիւնը՝ հայերէն ձայնները պահելով յունարէնի ոգին ու կերպը ունին: Եւ Խորենացին զիւրին ոճը զտած է այս բանս հնաբանուր ընկերու:

Յունարէն բառերու մեծամասնութիւնը կազմուած է արմատ բառերու վրայ մասնիկներ աւելցնելով՝ որոնց բառին նոր իմաստ մը կու տան կամ զայն կ'եղանակաւորին: Այսպէս զինսկօ կը նշանակէ ձանձնալ, անձ՝ մասնիկ մը, վեր, վերատին. այս երկու ձայնները բարդելով յունարէնը կ'ունենայ անազինուի, որ կը նշանակէ լինեանուշ, կարդալ: Այդ Խորենացին՝ յունարէնի ստուգաբանութեան շատ հմուտ, այս բառին փոխանակ իմաստը թարգմանելու, կազմութիւնը թարգմանած է: Ասով երապարակ նետած է վերծանել բառը, որ հայերէն շատ շատ վերտուն ձանձնալ պիտի նշանակէր, բայց կարդալ կը նշանակէ: Այս զրութեամբ Խորենացի միջոցը առուած է հայերէն բառարանին քով, ուրիշ բառարան մըն ալ կազմել: Եւ իրաւցնէ ինք կրցած է յունարէն բառը ածանցեալ բառերուն դիմաց ուրիշ

հայերէն մը զնել քան ինչ որ գործածեր  
է Մեսրոբեան դպրոցը<sup>1:</sup>

Աւելի քամահանոյ կերպով վարուեր են  
նաեւ քերականութեան հետ զերանուննե-  
րուն իգական սեռը աւելցուցեր են<sup>2:</sup> հո-  
լովներուն և բայերուն երկականը<sup>3:</sup> բայե-  
րուն մէջ առանձին ձեւեր եղանակներու  
և ժամանակներու, զոր հայերէնը կամ  
տարրեր գարծուածով կը բացատրէ, կամ  
ուրիշ ժամանակներով կը բաղադրէ<sup>4:</sup> Յու-  
նարէնի համաձայնութենէն սովորած են ա-  
նորիշ զերբայները առանց հոլովելու գոր-  
ծածել<sup>5:</sup> առանց նախազրութեան գործա-  
ծել<sup>6:</sup> էական բային հայցական խնդիր  
տալ և բայերուն կրկին հայցական խնդիր  
տալ<sup>7:</sup> բացարձակ սեռականը գործածել,  
բաղդատականը սեռականով կազմել, բա-  
ցառականը առանց նախորդի զնել<sup>8:</sup>

Այս բոլորպին թանձր, բոլորպին զուտ  
հելէն խաւին բով կը ստուերազրուին  
նաեւ ուրիշ ձեւեր, որոնք թէեւ ոչ բոլո-  
րպին անծանօթ հայերէնի մէջ, բայց յու-  
նարէնի ազգեցութեան տակ բաղմապա-  
կուեր, ընդհանրացեր են։ Աճականներու  
համաձայնութիւնը հայերէնի մէջ ազատ է:  
Ոչ վահազնի և ոչ թուելեաց երգերու հա-

տակոտորներուն մէջ այս զիեր չերեւիր:  
Մեսրոբեան դպրոցին մէջ ճաշակի թո-  
ղուած է, գեղեցկութեան մէկ տարրը կազ-  
մելու համար։ Խորենացին, յունարէնի  
պարտաւորիչ աղղեցութեան տակ, ոչ  
միայն զրեթէ պարտը ըրած է իրեն զայն,  
այլ անվրէպ գործադրելու համար ալ ընդ-  
հանրացուցեր է հոլովներու այն ձեւերը՝  
որոնց Մեսրոբեան դպրոցի մէջ միայն  
քանի մը բառերու առանձնաշնորհութիւն-  
քը կը կազմեն<sup>9:</sup> ինը շեշտած է նաեւ կր-  
րաւորականի ի, որ Մեսրոբեան դպրոցին  
մէջ շատ տօգոյն ու տարտամ է։

Դեռ ուրիշ ցանի մը զիեր, որոնց կ'ա-  
ւելնան որոշելու համար իրենց հայերէնի  
արտայայտութիւնը, արդիւնց են իրենց  
զիմանկան ոգիին։ Ատուգարաններու, վեր-  
լուծելու վարժած, անոնց իւրացանչիւր  
բառ կը տարրալուծեն, կը կեղեւեն բոլոր  
այն մասնիկները՝ զորս ժամանակը վրան  
բարդած է, գոնիելու համար նախական  
տարրը, իր բնական, իր մերկ վիճակին  
մէջ, պարզ գաղափարը ներկայացնող,  
անգոյն և անշարժ։ Այս վիճակին մէջ  
միայն յարմար կը գտնեն զանոնց իրենց  
բարդութեանց մէջ գործածելու<sup>10:</sup> ի մե-

1. Նկ. Բական թարգմանութեաներ են բույր  
այս բայերն ու բայանաները՝ որոնց կը պահին այս  
մասնիկներով. ապ, տո, արո, ըատ, բայց, զեր,  
ենթ, չակ, չամ, մակ, յար, ներ, չազ, չար, պար, պա-  
տոր, պայր, զեր, սար, արար, կասոն հայերէն-  
ներ ոտքը, ոչ միայն այս ծանրաբեռնոց մասնիկներին  
ազատ են, այլ նաեւ բոլորպին տարրեր.

ՀԵԼՅԱՆՔՐԱՐ	ՀԵԼՅԱՆՔՐԱՐ
ՆԵՐՊՐՈՑԵԼ	ԱՊԳԵԼ
ՆԵՐՊՐՈՑԵԼԹԻՆ	ԱՊԳԵԼՍՐԱՐԹԻՆ
ՎԵՐԱԲՐԱՆՈՒԹԻՆ	ՀԱՅԱՆԴԱԿԱՆՈՒԹԻՆ
ՀԵՐԱՎՐԴԻ	ՏԱՄԱՆԴԱԿԱՆԻ
ԱՊԱՐԱՆԱԿՈՒԹԻՆ	ԳԵՐԱԲՐԵԼԻ
ՃԱԿԱԳՈՎՐԾԻՆ	ԳԵՐԱՊՈՎՐԾԻՆ
ԱՌԵՐԱԳԱՍ	ՀԱՅԱՆԴ
ԱՄԵՐԱԳՈՎՐԾԻՆ	ԿԱՐԺԵԼ
ՄԵՐԱՄԽՈՎՐԾԻՆ	ՄԻՐԵ, ԽՈՐՃԱՐԴ

2. Առ, ոս, նու արո-  
կանի համար. աէ, զէ, նէ՝ իգականի համար՝ որոնց սե-  
ռակներ կ'ընէ սկրա, գերա, ներա իրենց ընդհանրա-  
ցուցեր են արակն անուններ իգական շնչել ունի մաս-  
նիկ աւելնենիվ, որ միայն բարտէր ըստու մէջ զոր-  
ծածած է Մեսրոբեան դպրոցին։ Իրենց անդամին  
բարերու վրայ ալ գործածեր են որ հիմայ ալ զնի մեզի  
նոր կո զայ, իջչէս երթառարքանք։ Մնայործան զոր-  
ցոց կամ տարբերութիւն չի զնի, կամ կը բացատրէ։  
Այսպէս յայն կ'ըսէ կոչէ գրարեկամունքն և դրացու-

ենա ինց զորս է գրարեկամ և զդրացիս. յայնը կ'ը-  
սէ երգիշեն և երդուոնիմեր, ինչ կը շարժնէ զորս և  
դիմաց երգեցին։

3. Պետրոս բառ երկական է պիտուա։ Առփեմ բայերն  
երկականին է սահմանականին, կոփու, կոփու, կո-  
փու.՝ անհան. կոփու, իր, ոյր, ՝ պատանին կոփո-  
ցիր, ոսկեն, ոսցէ։

4. Յարուատարի ձեւն է օրինակի համար, կոփէի,  
երե, էր.՝ զերակ. էնսփէի, երեր, եցոյր։

5. Վասն ոչ կարել հայէ ընդգծմ արեփական (Խոր-  
դ, Ք7)։

6. Եւ այսպէս եղելոյ, ՝ զօր մարտի եղելոյ (Խորդ)։

7. Գոլ, զան, ՝ լինել զիս, ՝ թւացյ զնա զիմաս-  
տոթիւն։

8. Քրանցն ափելոյ, վիմին կնքելոյ, ՝ Հանուրց  
հրաբուականաց վեհապայն։

9. Առ բարձրամանպակի միոջ բւրով բարզագաթ-  
ենք.՝ Առանի բանից ողորկապանից և լոյրից.՝  
Հարավագանձնիւ անցանել բանիւ, ՝ Արագունիւց  
պարապաց հանգիք դրամը պանձակիտիւն (Խորդ), Ալ-  
յա համաձայնաթիւնը ընել կարճաւուց համար հոլո-  
ված են՝ ստարագունուն (հանոն)։ յականչուն (Կալլիս)։  
յարան, երթառ փայտուն (Խորդ, Ալյու)։ Ակրատուն,  
Պատանուն վերջապէս։

10. Այսպէս իրենցմէ շատ սիրուած ենք, արո, շագ-  
մանիկներ ներգես, արտացը, չազել բառերու արմատ-  
ներն են,

ծագոյն փառս յատակութեան գաղափարին, կը կիրարկեն նաև բառեր — որոնք կամ գատառական են, կամ անզործածութեան մէջ ընկած<sup>1</sup>, մէկ բայի մէջ կը բարդեն այն գաղափարները զորս ժողովուրդը զատ զատ կը գործածէ, կը կիրարկեն բառերն այն իմաստով որոնք այլ եւս հնախօսական են դարձեր:

Ճշմարիտ անտարբերներ՝ անոնք կը յանդանին պղծել հեթանոս գործածութեամբ նաև այն բառերը՝ զորս Մեսորդեան գաղրոցը զուտ քրիստոնէական գաղափարներ բացատրելու համար հնարածէ<sup>2</sup>: Ունի բառեր, հոլովի ձեւեր, խնդրառութիւններ, ձեւուած ժողովրդնէն տուեալ ուրիշ նախատիպերու վրայ, առանց ուշ զնելու որ ժողովուրդը միայն քանի մը զիրգերու մէջ օրինաւոր համարած է այս ձեւերը: Ունին նաև իսկ մը արմատ բառեր, զորս կրցած են ժողովրդեան մէջ հասկացաղ ընել յետ Մեսորդեան գաղրոցի հունձրին<sup>3</sup>: Իրենց խօսքը շպարելու և ընթերցողը ապշեցնելու համար ունին նաև իրենց նախամեծար համարած խաղերը, օրինակի համար իրենց ականջը զատած է որ աւելի երաժշտութիւն կը մտնէ խօսքին մէջ եթէ ածականը գոյականէն կամ յատկացուցիշը յատկացեալէն բայով մը զատեն: Ասկէ զատ իրենց ետեւ Մեսորդեան գաղրոցի մեծ աւանդութիւնը կայ, նուիրագործուած եկեղեցիներու խունկովը ու ժողովրդեան զգացումովը, որուն բառարանը խոր հետքեր թողած է իրենց յիշողութեանց մէջ, և ընդհանուր արտայայտութիւնը իրենց գործերուն մէջ:

Ինչ զգացումով կը բանուի մարդ երր հելլնարան դպրոցէն գործ մը կը թշմատէ, ո՞րն է անոր արտայայտութիւնը:

Ահաւասիկ խնդիր մը զոր մէկ նայուածեով անկարելի է ընդգրկել, մէկ պատկե-

րով ներկայացնել, կազմուած այնքան տարբեր տարբերով, հելլնարան դպրոցի ու և է զործ մը չունի միակերպ արտայայտութիւն մը. ասիկայ կը փոխուի ըստ տարբերու բաղադրութեան ու խոռութեան: Ասկից գասակարգութիւն մը, աստիճանաւորութիւն մը կը մտնէ անոնց մէջ: Այսուհանդերձ կան քանի մը զիմեր, որոնց թիչ կը փոխուին, թիչ կը տժգունին, ամենուն մէջ զրեթէ նոյնը կը մնան, և հասարակաց արտայայտութիւն մը կը կազմեն:

Հելլնարան դպրոցի լեզուն կեսանքէ անջատուած է. իր արմատները չեն հասնիր մինչեւ ժողովրդեան սիրար, մինչեւ հողին մէջ. ինք հիւթ չի ծծեր ուղղակի: մակարոյծ մըն է Մեսորդեան զպրոցի վրայ: Չունի այն յուրաթի ուռանցումը, այն զուարթ, անզիտակից ինցնագոռնութիւնը: Անարին բան մըն է, անարուեստ, վերացեալ գաղափարներու գոյնով: Բնութիւնը հոն բոլորովին կը պակսի, ամէն բան արուեստ է. իր խօսքը կանոնաւոր է, չափուած, յատակ: Երբ նոյն իսկ կիրց ուգէ ելլել, — որովհետեւ իրենց արուեստաով կիրց կ'ելլեն, — իրենց լեզուն չի պղտորի, չի բարդուիր, թանձր գոյներ շառներ, ինչպէս կընիկի կամ կորիւնի քով: Աւելի իրենց արուեստին կատարելութեան համար կը զայրանան, կ'անիծեն, կ'ուրախանան, կը տրտմին, քան որովհետեւ իրական պատճառ մ'ունին: Պատկերները, նկարուած իրենց լեզուով, աւելի մարմարի վրայ մանրափորուած են կարծէց, քան ապրուած աւանի մը մէջ կամ բընութեան անկիւն մը: Նոյն իսկ հոն՝ ուրիշենց լեզուն բնական է, աւելի յաջողած են բնութիւնն առնեն:

Հելլնարան դպրոցի անդամներուն մէջ ոչ մէկը կայ ստոյգ արուեստագէտ, բանաստեղծի ուգով, աւելի լեցուն, որ հա-

1. Ի՞նչ ծագում ունին բադ, մակ, տրամ, փադ մասսինքը:

2. Ազուա ոմ ի յատկացագործութեանն յափշատկալ սուզ մասն ինչ մոյ, գահանայ բառը ասորենքնէ առնուած է հայերնէ մէջ յատկալէս բրիստոնէադ:

կան կրօնից պաշտօնեաները անուանելու:

3. Միայն հելլնարաններն կը սկսին զործածուիլ արփի, սպարթ, փարրամ, արանել, ճռմուիլ... և զանի մը ուրիշ բառեր:

զիւ զինք զսպէ, որ զեղանի թարմ, պատկերալից, արիւոս, ափւնոս բառերով . նմանովներ են, ընդօրինակովներ, ընարողներ, մշակուածներ, որոնք ուրիշն զաղափարը վերուցած միջոց՝ բառերն ալ կը վերցնեն : Արտայայտութեան տարրերութիւնը որ կը տեսնուի իրենց մէջ, և իւրաքանչիւրին գործերուն այլ և այլ մասերուն մէջ, տաղանդի, ճաշակի, հոգոյ զարգացման արդիւնք չեն . յառաջ կու գան մանաւանդ նիւթի տեսակէն որուն վրայ կը խօսին, և ազդեցութիւններէն զոր կրած են : Եթէ նիւթը վլտական է, որուն վրայ կը խօսին, կամ նոյն իսկ երբ գիտական կոտրի մը կը ճանդիպին ուրիշ սեպի զրուածքի մը մէջ, անոնց զուտ հեւլենարաններ են, կը խօսին իրենց պայմանագրական լեզուով, զոր իրենց զպրոցի ու դասակարգի ընթերցողները միայն կը հասկնան : Գիտանական մտածութիւններէ դուրս՝ անոնց բառերը հայերէն են, ընդհանուրին հասկնալի, երբեմն նոյն իսկ ժողվրդական, ընտանեկան :

Աչ որ ունի այնպէս այս նկարագիրը, ինչպէս Եղիշէ : Անզամ հեւլենարան զպրոցին, ինք շատ կը սիրէ Վեւլորոքան զպրոցը, զոր ամրողապէս կարդացեր է, ուսումնասիրեր և ամենչն ալ ազդուած է, Սահակ Պարթևէն, Նախափորձերէն, Լուրիւնէն, Եղնիկէն և մանաւանդ Արքահամ Զենակացիէն՝ որուն հիացոյ մըն է : Ինք իրուացէն կը ճանչնայ միանգամայն հեւլենարաններու զորութիւնն ու զպրոցինը : Մեր հին հեղինակներու մէջ ամենէն նուազ սկզբնականն է : Եթէ իրենց տէրերուն դարձնենք բոլոր այն բառերը, այն դարձուածները, զորոնք փոխ առած է, իրեն շատ քիչ բան կը մայ :

Ինք այս երկու զպրոցներէն իրեն լեզու մը կազմած է, ուր խօսած նիւթերուն շնորհիւ, մեսրորեան տարրը աւելի զօրաւոր է, թէեւ հեւլենարանը ոչ բոլորովին անհետ : Հեռու է ինք Եղնիկի, կորիւնի, նոյն իսկ Նախափորձերու երփնաւորման, ոգեւորման արտայայտութիւնը ու նենալի : Անոնց բառերը, անոնց խօսը,

Եղիշէի խառնուածքին մէջ կորսնցուցած են իրենց կենդանի, թարմ զոյները, իրենց հնականութիւնը, իրենց երաժշտութիւնը, և իրենց աշխայժը, կանոնաւոր, ասուն ընթացք մ'առած են, որ ոչ այնչափ զօրաւոր խառնուածքի մը կամքէն յառաջ կու գայ, որչափ երկիւղածութիւնէ և թուլութիւնէ : Ամբողջական նկարագիր մը չէ, նախածեռնութիւն չունի : Կտրներ ունի զորու մարդ պիտի կարծէր Մհարորեան դպրոցի աշակերտէ մը գրուած :

Զի՞ր տհնեալ ազգ թուլուց ծագութիւն յորժամթիւ թաւացիան հաստամած՝ ոչ ընթաց ու միմի ի փերայ բունոցի, այլ ի հայրիկի արուսան վերաբերին, զոր տեսամենթ՝ զմուա անեն զայթ միհիզն մատաղարուս հօ թիւրմ անդէս ի տեսուցին ստուա շարձիք : յորժամթ որոյ վարապաթիւք անցեցիւ մնամաթ տակաւին թվոր գագնեն ուստացած լամբարդ պիտի յամաւանոյ, ապա յարձարացիան ի փերայ օգոս թիւրբեալ զիկամբարք, թուլուցաւ առ ամպովք թիւրմ, անցածին զնալ յարձարաց վասակարացս<sup>2</sup>:

Աւրիշ կտորներ ալ կան ընդհակառակն բոլորովին Դաւիթի Անյազթի ազդեցութեան տակ գրուած:

Ն որպէս ի սկզբամթ լիմելութեամ ի ծեռու սորիմ թուակամի աշխարի զոյացան ի պատառէն, որ ունի զնամութիւն միավակի աւուրութիւր միհիզն : յորուն սինք լիմելութեամ ի սկզբան գոյացան . իսկ յառաջիացագութեամ ամմամթ ի միակիթ՝ որ է կօթթերիսկն, ի թիւ ամենալ ընդ վլցիկիթ անձ և բազմանայ իւ լու երկուտասամ թիւմ, յորում և ամենայթու տեսամթ երկայիթը և երկրայիթը : երկայիթը՝ արեգական իւ լուսիթի, ինձ մլորակամթը՝ և կօթթ ամմոյար աստեղիթ, որ լիմիթ հօթթերեան երկուու . և յայս եկու հօթթերեանցս զոյացան ամենայթ լիմելութիւմը բախտաւորացս . որ եւ պատամար կիոյ և տեսուութեամ աշխարհն : Դարձիք Ուղարկութիւն թուականու հօթթերեանի ունիթ երկիթը հօթթ պարուակի, որ անուամթի զամուիք, և են յարկը օղեկլամ ամբարտակը ի միմանց բացացաւ : շազակայ կազմութիւմ ամբարտա արարողին ոչ միայն կիոյ պատանոք ի ներքոյ արիզակամ, այլ ն կիոյ և բարի կիոյ<sup>3</sup> :

Հարայարելի  
—  
Հարայարելի

1. Եղիշէի ամրոց մատնագրութիւնը հրատարակուած է Վանեակի, 1859: Այս լիմանարար հրատարակուածն մէջ կը պակս միայն ի արարութիւն Ղազարուու Մատարուի տրամադ ճառա, ինչպէս իւ իսկ համարած եմ (ան Բազմ. 1904 թիւ 7) որ Եղիշէի է աներկայացուած, ուսուց անարկութիւնն աւ կ'ունէ իր միա անուանուն մէջ՝ որոնց գաւերակնութեան վրայ ներելի է անարկուածի (Տես Բազմ. 1905 թիւ 10):
2. Մատնագրութիւնն Եղիշէի էլ 226.
3. Մատնագրութիւնն էլ 321 :